ՄԷՃՄՈՒԱՑԸ

ԱԽՕՊԱՐ

40 Փր.

ԵԷՎՄԻ ՂԱԶԷԹԱ

40 Փր.

Պիր նումերօսու **40** փր. — Պիր հաֆթա կէչտիքտէն սօնրա 2 ղրշ. — Իքի հաֆթատան սօնրա 3. — Իւչ հաֆթատան պիր այա գատար 10. — Իւչ այատան սօնրա 20 ղրշ. տրր.
Սէնէլիկ բէշին 200. — Ալթը այլըղը 110. — Իւչ այլըղը 60. — Թաշրալար իչին բօսթա իւճրէթի 43. — Նէհիր բօսթասը իչին 87 ղրշ. տրր.
Ղազէթայա միւթէալլիգ խուսուսաթ իչին 8. ԹՕԼԱՑԵԱՆ միւրաճաաթ օլունուր.

ՊԻՐԻՆՃԻ ՍԷՆԷ — Ն° **15** — ՉԱՐՇԷՆԹԻՀ **25** ՅՈՒԼԻՍ **1884**
ԱԼԱՖՐԱՆԿԱ 6 ՕԳՈՍՏՈՍ 1884 — ԱԼԱԹՈՒՐԴԱ ԿԷՇԵՎԱԼ ١٣٠١

ԻՏԱՐԷԽԱՆԷՍԻ, ԱՍԻԹԱՆԷ,

ՊԷՅՈՂԼՈՒ ՇԻՀԼԻ ՍՕԳԱՊԸ Ն° 5

Իլանաթրն պիր սաթրը պիր տէֆալրդ իչին 3. — Իքիշէր տէֆա իչին 2. — Իւչէր տէֆա իչին 1. — Իլք սահիֆէյէ գօնուլանքն պէհէր սաթրը 10 ղրշ.
Տահա զիատէ վէ ուզուն իլանաթ իչին այրըճա բազարլըդ օլունուր.
Բօսթա իւճրէթի վերիլմէմէշ մէքթուպլէր դապուլ օլունմամաղ.
Տէրճ օլունմայան էվրագ իատէ իատիլմէզ.
Ուսմուրու նաֆասյա այիտ պէնալէր մէճճանէն տէրճ օլունուր.

ԱՍԻԹԱՆԷ 25 ՅՈՒԼԻՍ

ԻՃՄԱԼԸ ՄԻՒՆՏԷՐԻՃԱԹ

Տախիլիէ. — Միւտաֆաանամէմիզ. — Հանդէս Մրցականաց եւ Վկայականաց բաշխման Ադամեան վարժարանի. — Գաբթան Անտրէանցն մուհաքէմէսի. — Միւթէնէվիեէ. — Թելեկրաֆիյէ. — Տրրվիվ մաղազասը իլանը.

ՏԱԽԻԼԻՅԷ

Իտարէյի Մախսուսէնին Շերէֆ-Էսան վաքօրու, տիւնքի կիւն էօյլէտէն իւչ սաաթ սօնրա, Օսմանլը բօսթա չանթալարընը համիլէն վէ վարնաեա միւթէվէճճիհէն Ցէրսատէթտէն հարէքէթ իյլէմիշ տիր.

Ցօլմա-Պաղչէ վաքօրույա կէօնտերիլէն վէ Վարնաեա պիր գաչ սաաթ կէճ եէթիշէն չանթալար, մահէլլի մախսուսլէրինէ սէվգ օլունմուշլար իսկ տէ, Թրէն-էքսպրէսին վիրուտին. տէն 36 սաաթ սօնրա եէթիշէճէքլէրի, վէ պու թէէխիր իսկ, նէ՛ վաքօրուն մաքինասընճա սագաթլըդ զուհուր իթմէսինտէն վէ նէ՛ տախի ճուսատա իրթէսի կիճէսի չէտիտ պիր բօրեազ բիւզկեարը էսմէսինտէն նէշէթ իթմէյիպ, իլլա, վաքօրուն էսկի օլմասընտան վէ սաաթտա սէքիզ պուչուգ միլտէն զիեատէ գաթը մէսաֆէ իտէմէմէսինտէն նէշէթ իթտիկի, հալպուքի Շերէֆ-Էսան վաքօրունուն՝ տիկէրինտէն զիեատէ սէրի իւլ հարէքէ օլտուղու մէմուլ իտուկի, իսթէրն էքսբրէստէ եազըլմըշ տրր.

—Ալլանա մայիւմաթա կէօրէ, էճնէպի բօսթախանէլէրինին գաբատըլմասը հագգընտա հիւբիւմէթի Սէնիեէ թարաֆընտան վէրիլէն գաբարա, քեաֆֆէյի տէվլէթլէր տօղրուտան տօղրու բրօթէսթօ իթմէյիպ, եալընըզ Արմանիա, Ավսթրիա, Ֆրանսա վէ Ինկիլթէրրա տէվլէթլէրի, պու պապտէ Պապը Ալիեէ պիրէր նօթա կէօնտէրմիշլէր, ֆագաթ մէմալիքի Մահրուսէտէ խուսուսի բօսթախանէլէրի պուլունմաճան իթալիա վէ Ռուսիա տէվլէթլէրինէ կէլինճէ, պունլար տախի, հիւբիւմէթի Սէնիեէ իլէ տիկէր տէվլէթլէր արասընտա հուսուսլէ կէլէճէք սուրէթի թէսվիեէեէ քէնտիլէրին մուվաֆֆագաթ իտէճկինի չիֆահի պիր նօթա իլէ պէեան իթմիշլէր տիր.

Էվվէլքի կիւն, Իթալիա սէֆարէթխանէսինտէ վէ Իթալիա սէֆիրի գօնթ Գօրթինին թահթը բիեասէթինտէ, հէյեէթի սիւֆէրա, բօսթա մէսէլէսինէ տայիր ագտը իճթիմա իյլէմիշլէր տիր.

Պու կիւն, սիւֆէրա ճանիպինտէն Պապը Ալիեէ միշթէրէք պիր նօթա թագտիմ օլունաճաղը, վէ պունտա, Ցօլմա-Պաղչէ վաքօրունա իհալէ օլունան մէմուրիեէթին գըսմէն մուվաֆֆագըյէթ պուլմասը իշար իտիլէճէկի մէրվի տիր.

Էօնիւմիւղէքի բազար կիւնիւ ագտ օլունաճագ օլան մէճլիսի վիքէլատա, պու մէսէլէ իւզէրինէ մուպահասա օլունաճաղը մէմուլ տրր.

—Մէմալիքի Մահրուսէտէ էն զիեատէ բօսթախանէսի օլան տէվլէթ, Ավսթրիա տէվլէթի օլուպ, Ռուսճուգ աճէնթէսինտէն պաշգա, Ցէրսատէթտէ, Պէյրութտա վէ Իսկէնտերիէտէ պաշլըճա իւչ աճէնթէեէ վէ իքինճի տէրէճէտէ սայիր 28 աճէնթէեէ մալիք տիր, վէ պու իքինճի տէրէճէտէ աճէնթէլէր, եա մէմուրիյնի մախսուսէ եախատ գօնսօլօսլար մարիֆէթիյլէ իտարէ օլունմագտա տրրլար. Պունլարտան 14 իւ տօղրուտան տօղրու Օթամպօլ աճէնթէսինէ վէ տիկէր 14 իւ Թրիէսթէ աճէնթէսինէ մէրպութ տրրլար. Իքինճի տէրէճէտէ օլան աճէնթէլէր՝ Լվրօբատա, Լիտիրնէ, Գավալա, Զանագ-գալէ, Ցէտէ-աղաճ, Կէլիպօլու, Եանեա, Գանտիա, Հանեա, Լակօս, Ֆիլիպէ, Ռէթիմօ, Սէլանիք, Գրրգ-քիլիսէ վէ Վարնա աճէնթէլէրի, վէ Ասիատա, Հայֆա, Սագրզ, Եաֆա, Գուտսը-շէրիֆ, Ինէպօլու, Քիրասօն, Լէրօս, Միտիլլի, Բօտօս, Սամսօն, Իզմիր, Թէնէդոս, Թրապիզօն, վէ Վանի աճէնթէլէրի տիրլէր.

Մէմալիքի Մահրուսէ խարիճինտէ, Գօրֆու, Վալոնա, Սան Ճիովաննի տի Մէտուա, Ցիւրացցօ վէ Բրէվէզա աճէնթէլէրի պուլունուպ, պունլարրն տախի էվվէլքիլէր իլէ մուխապէրէսի վար տրր.

Պապը Ալիին թասավվուրը վէճճ իւզրէ, իշպու քեաֆֆէյի աճէնթէխանէլէր գաբաթրլըպ, եէրլէրինէ Օսմանը աճէնթէխանէլէրի թէէսսիս օլունաճագ տրր.

—Մէճլիսի ումուրը սրճհիեէ ազասը, տիւնքի կիւն տայիրէյի սրճհիեէտէ իճթիմա իթմիշլէր իսկ տէ, եէնի նասպ օլունան ազալար իլէ պիրլիքտէ իճրայի միւզաքէրէ իթմէմէք իւզրէ սէֆարէթլէրինտէն թալիմաթ ալմըշ օլտուղլարընը սէֆարէթ մէպուսլարը պիլիտիրտիքլէրինտէն, մէճլիսին քիշատընճա էօզիւր պուլունտուղու մագամը բիեասէթտէն թէֆհիմ օլունմուշ, վէ պունուն իւզէրինէ մէճլիս տաղրմըշ տրր.

Մէճլիսի մէզքիւրուն սօն իճթիմանտէ, էճնէպի մէպուսլար, օլ պապտէ պիր գարարը գաթի վիրմէքսիզին, մէճլիսի թէրք իթմիշ օլտուգլարընտան, Պապը Ալի, Դարատէնիզտէն եօլճու իլէ եախատ եօլճուսուզ կէլէճէք սէֆինէլէրին 10 կիւն, վէ Ագտէնիզտէն կէլէճէք սէֆինէլէրին 21 կիւն գարանթինա պէքլէմէլէրի թէսդիքինի, հէնուզ մէվզրի իճրաեէ գօյմասա պաշլամամըշ իսկ տէ, էմրի սամի իւզէրինէ, մէճլիսի սրճհիեէնին իթթիֆաք իթմիշ օլտուղու թէտապիրի իպթիալիյէճէ եալընըզ շու գատար թատիլաթ օլմուշ տուր քի, պունտան ագտէմ եօլճուլարը օրմասարագ, Գարատէնիզ վէ Ագտէնիզտէն կէլէն սէֆինէրէ սէրպէսթ բրաթիգա վիրիլմէքտէ իքէն, շիմտի եօլճուսու օլսուն օրմասն, Գարատէնիզտէն կէլէն սէֆինէլէր Գավագտա 5 կիւն վէ Ագտէնիզտէն կէլէն սէֆինէլէր 10 կիւն գարանթինա պէքլէմէքտէ տիրլէր. Պունտան պաշգա, քեաֆֆէյի էմթաա վէ եէնէճէք հայվանաթ, պէշ կիւն գարանթինա պէքլէմէքտիզին, գարաեա չըգարըլմամագտա տրր. Սէվսթօքօյան կէլէն սէֆինէլէր, շիմտիեէ գատար իշպու թէտապիրաճէսինտէն մաֆ իքէն, պու քէրրէ անլէր տախի թէտապիրի սրճհիեէյի մէզքիւրեէ թապի պուլունմուշլար տրր.

—Շեհիր էմանէթինտէ թէշքիլ օլունան սրճհիեէ գօմիսիօնը թարաֆընտան վէրիլէն գարար մուճիպինճէ, շեհրիմիզին միւթէլիֆ մահէլլէրինի թէտգիգէ մէմուր օլան հէքիմլէր, էլզէմկէօրճեճէքլէրի թէտապիրի սրճհիեէեէ տայիր իքի բաքօրթօ եարբըպ, պիրինի գօմիսիօն հէյեէթինէ վէ տիկէրինի ըէյիսի գօմիսիօնա թագտիմ իտեճէքլէր տիր. Ըէյիսի միշարիլէյհ, պու սուրէթլէ, թէքլիֆ օլունան թէտապիրին, գօմիսիօն հէյեէթի թարաֆընտան թէմամէն իճրա օլունուպ օլունմատըղընա նէզարէթ իտեճէք տիր.

—Ալմանիա իմպարաթորը հագգընտա իճրա իտիլէճէք օլան եէնի կէօմրիւք թարիֆասը միւզաքէրաթը տէրտէսթի խիթամ օլուպ, եէնի թարիֆալար թանզիմինէ մէմուր գօմիսիօնտա Ալմանիա մուրախասը պուլունան Մ. Ֆիլէ, նէթիճէյի մէմուրիեէթինի հիւբիւմէթի մէթպուասընա թէպլիղ իյլէմէք իւզրէ, եագընտա մէմլէքէթի ճանիպինէ ազիմէթ իյլէեէճէք տիր.

—Ամենապատիւ Ներսէս սրբազան հադրէթլէրինին՝ կաթողիկոսուգ մէմուրիեէթինի գապուլ իթմէմէքտէ վագը օլան իսրարլարը իւզէրինէ միւշարիլէյհին եէրինէ պիր տիկէրինին ինթիխապ վէ թայէինիյլէ, նամզէտլէր էսամիսինին իքմալի զըմնընտա, եէնիտէն էֆֆիածին Սինօդ մէճլիսինին ագտու թէճճմիւիւնէ տայիր Ռուսիա իմբէրաթօրու թարաֆընտան պիր իրատէ սահաբը օլտուղունու իսթէրն էքսբրէս եազըեօր.

Թէէսսիֆ օլունուր քի, պու կիւտիշ իլէ պու մէսէլէ սէնէլէրճէ սիւրէճէք, վէ միլլէթ տախի պու եիւղտէն բախնէտար օլաճագ տրր. Պու պապտէքի եազարգլարըմըզ տէրխաթըր օլունսա սէզա տրր.

—Բազար կիւնիւ, Յատարագամ հադրէթլէրի տայիրէսինտէ, Թէհրան սէֆիրի օլուպ, մէէզունէն Ցէրսատէթտէ պուլունան Ֆախրի պէյ էֆֆէնտի հազրէթլէրիյլէ Իրան սէֆիրի հազրէթլէրի, թահթը բիեասէթի Յատարագամիտէ պիր գօմիսիօն ագտ իթմիշլէր, վէ զալիպա Իրանա միւթատիդ պաղը միւզաքէրաթը մուհիմմէ իճրա իտիպ, ագշամ իւսթիւ ավտէթ իյլէմիշլէր տիր.

—Տէվլէթի Ալիեէ իլէ Ավսթրիա-Մաճարիսթան տէվլէթի արասընտա մէվճուա թիճարէթ ահոնամէսինէ տայիր կէչէնտէ Ավսթրիա հիւբիւմէթի թարաֆընտան Պապը Ալիեէ կէօնտերիլմիշ օլան նօթանըն ճէվապը, պու տէֆա ճանիպը հիւբիւմէթի Սէնիյեէտէն Ցէրսատէթ Ավսթրիա սէֆարէթինէ իրսալ օլունմուշ տուր.

—Ճէզայիրի պահրը Սէֆիտ վալիսի Հագգը բաշա հազրէթլէրի, Միտիլլի միւթէսարրըֆը Քէմալ պէյ էֆֆէնտինին պաղը ահվալինի թահգըգ ըլմընընտա օլ ճանիպէ կիթմիշլէր տիր.

—Զիֆթճիլէրէ տուն պիր ֆայիզ իլէ ադչէ իգրաղ իթմէք իւզրէ, պիր զիրաաթ պանդասընը թէէսսիսի խուսուսունուն՝ թիճարէթ վէ զիրաաթ մէճլիսի իտարէսինտէ թահթը միւզաքէրէտէ օլտուղու իչիտիլմիշ տիր.

—Ժուրնալ տը Գօնսթանթինօպլը ռիվաեէթինէ կէօրէ, Իզմիր ըէժի գումրանեասընը միւտիրի՝ պրչագ իլէ կէօքսիւնտէն վուրուլմուշ, վէ հաեաթընտան գաթը իւմիտ իտիլմիշ տիր. Քէզալիք Պրուսատա ըէժիինին կարտիան պաշլըը, գաչագճըլար թաֆրընտան աղըր սուրէթտէ եարալանմըշ տրր.

—Գարթալ սէքէնէսինտէն էվլի պիր Ռում, պիր գըղա ալէագա իտիպ, ֆագաթ պունուն իլէ էվլէնմէսի, տինի Խրիսթիեանիճէ ճայիզ օլմատըղընտան, իքիսի տախի իսլամիեէթի գապուլ իթմիշլէր տիր.

—Էմլաք վէրկիսիյլէ աշարտան կէօսթէրիլէն գարշրլըգ իւզէրինէ, պու տէֆա, ումում վիլաեաթը Շահանէ մէրքէզլէրիյլէ միւթէսարրըֆ. լըգլարտա, իլք սէնէսի կիւնտիւզլիւ վէ պիր գաչ սէնէ սօնրա կիճէլի օլմագ, վէ ումում թէպաայի Շահանէ շակիրտանը գապուլ օլունմագ իւզրէ, իտատիեէ մէքթէպլէրի քիւչատ օլունաճաղը, վէ պու մէքթէպլէրտէ եալընըզ ֆիւնուն վէ լիսանլար թէտրիս իտիլէճէկի մաել մէճմունիյեէ իշիտիմէքտէ տիր.

—Ցիւեունը Օսմանիեէ թահվիլաթընն միւպատէլէսինտէ հազրը պուլունմագ իւզրէ Բարիսէ կիթմէսի մուգաբրէր օլան վէ Մալիեէ նէզարէթի մէմուրլարընտան պուլունան Քէրէսթէճեան Պետրոս էֆֆէնտինին, չըգան ճումա իրթէսի կիւնիւ օլ ճանիպէ կիթտիկի շայի օլմուշ իսկ տէ, միւմայիլյհ էյան պուրատա օլուպ, օլ պապտէ Պապը Ալիտէն իտիլէն իսթիզանընն ճէվապընա պէքլէնիլմէքտէ տիր.

—Ֆրէնկեան Ցակոբ էֆֆէնտի՝ էմնիյեէթ սանտըղը միւտիրիեէթինէ թայեին օլունմուշ տուր.

—Մ. Վիւրցէրին սօեուլտուղունտան ստօլաեր, Ռուսիա սէֆարէթի պիր նօթա կէօնտերիպ, Պապը Ալիյի, ղայ օլան մէպլաղընը թազմինինէ մէսուլ ատտ իթտիկի, Ժուրնալ տը Գոսթանթինօբլ ղազէթասընտա եազըլմըշ տրր.

—Կէչէն կիւն, քիչիւք պիր եէհուտի գունտուրա պօեաճըսը, Մուսխանէ բիշկեահընտա տէնիզ տիւշիպ, հաեաթը թէհլիքէտէ գալմըշ իքէն, Ռուսիա վաքօր գումբանեասը խըրամէթինտէ պուլունան պիր Ռուս մաքինիսթին 11 եաշընտա ղաեէթ ճէսուր պիր չօճուղու, տէրագապ ճաքէթինի չըգարըպ, տէնիզէ աթլամըշ, վէ պիր գաչ տէֆա սուեա տալմասընտա, պիչարէ եէհուտինին սաչլարընտան թութարագ, գուրթարմըշ տրր.

Ցօղրուսու շու չօճուղուն ճէսարէթի վէ հէմճինսի հագգընտաքի ինսանիեէթբէրվէրլիկի, չայեանը թագտիր վէ թահսին տիր.

—Գալաթատա քէմեր ալթընտա վագը Գոգօ օթէլինտէ Գալաթա բօլիսի թարաֆընտան Ռումէլի տէմիր եօլու մէմուրլարընտան վէ Բրուսիա տէվլէթի թէպասասընտան պիրինին նաշը պուլունմուշ, վէ թահգըգը ահվալէ իպթիտար օլունմուշ տուր.

—Պանտրմա էհալիսինտէն հաճի Ալի իսմինտէ պիր իխթիեար, թէպթիլի հավա զըմնընտա պիր բըմոբէօր վաքօրույա Ցէրսատէթէ կէլէմքտէ իքէն, եօլտա վէֆաթ իթմիշ, վէ վաքօր լիմանա վիրուտինտէ, իտարէյի սրճհիեէեէ խապէր վէրիլիպ, թապիպի մախսուս մարիֆէթիյլէ մուայեէնէսի իճրա իտիլտիքտէ, թապիի էճէլիյլէ վէֆաթ իթտիկի անլաշըլմըշ տրր.

—Քիրէսօն գազասընտա Եօլ-աղը նամ գարիեէտէ, Ալիլի Հասան իսմինտէ պիրի, բէյրամպէրլիք իստասընա գալգըշարագ, վէ պաշընա 2000 գատար հէզէլէ թօբլաեարագ, պիր թագըմ ֆէնալըղա ճիւրէթ իթտիկինտէն, Թրապիզօն վալի վէ գօմանտանը հազարաթը, պիր միգտար ասաքիրի Շահանէ իլէ օրաեա ազիմէթլէ, մէրգումու տէրտէսթ վէ Քիրէսօնա իգամ իթմիշլէր տիր.

—Իզմիտ ճիվարընտա եինէ հայտուտլարընն պիր թագըմ չէգավէթէ ճիւրէթ իթտիքլիրի, վէ հիւբիւմէթի մահէլլիեէ թարաֆընտան պաղըլարընն տէրտէսթ իտիլտիկի վէ տիկէրլէրինին թաագիպաթընա տէվամ օլունատաղա, բէսմէն իլան գըլընմըշ տրր.

—Ֆրանսանըն պաղը մահէլլէրինտէ գօլէրատան վէֆաթ իտէն էշխաստան մաատա, իթալիանըն Թուրին էեալէթինտէ Բօնգալեէրի գարիեէսինտէ տախի իլլէթի մէզքիւրէ զուհուր իլէ, էքսէրիսի, ախիրէն Թուլօն վէ Մարսիլեատան կէլէն ամէրլէրտէն օլարագ 17 քիչի գօլէրաեա թութուլմուշ վէ 2սի վէֆաթ իթմիշ օլտուգլարընտան, հիւբիւմէթ, գարիեէյի մէզքիւրէյի ասքէրի գօրտօն ալթընա ալտրրմըշ, վէ Բիէմօնթէտտ Գանէլի քէօյիւնտէ ամէրէտէն պիրի գօլէրատան խասթալանմըշ տրր.

Լա Սրէցիանըն իլէրիսինտէ վագը Բօմճիօնէ նամ մահէլլտէ տախի պիր քիչի գօլէրաեա թութուլմուշ, վէ խալգ ֆէվգելատէ տիչարը տէհշէթ օլտուղունտան, Բօմճիօնէնին էթրաֆընա պիր սրճհիեէ գօրտօնու չէվրիլմիշ, վէ տէմիր եօլ գաթարլարը իշպու ըսթասիօնա եանաշմատըգլարը կիպի, բօսթա մուամէլէսի տախի թաթիլ գըլընմըշ տրր.

Պիւքրէշտէ գօլէրա նօսթրատան պիր քիչի վէֆաթ իթտիկի տէ խապէր վիրիլմէքտէ տիր.

Բէթրէսպուրկտա, Խարգօֆտա վէ Ռուսիանըն բէք չօղ գարիեէլէրինտէ գօլէրա նօսթրատան պիր չօղ վուգուաթ օլտուղու խապէր ալընմըշ իսէ տէ, հէր սէնէ եազ մէվսիմինտէ, Ռուսիանըն միւթէատտիտ մահէլլէրինտէ պու եօլտա վուգուաթ օլտուղու տախի մալիմ տիր.

Վէլհասըլ, Թրմըշվարտան ալընան պիր թէլէկրաֆա կէօրէ, Զանտայի գարիեէսինտէ, յուլիսին 31ինճի կիւնիւ 60 եաշընտա պիր իխթիեար գօլէրա նօսթրատան վէֆաթ իթմիշ տիր. Ֆագաթ պու սէնէ Ավսթրիա-Մաճարիսթանտա, գօլէրատան օլարագ, պունտան պաշգա վուգուաթ օլմամըշ տրր.

Տիւնքի նիւսխէմզտէ պուլմըը կելն ֆելսէէրին թաֆսիլաթը խիթամա վասըլ օլտուղունու, վէ սրրա Միւտաֆանամէմիզին նէյրինէ կէլտիկինի իշար իթմիշ իտիք։

Պու կիւնիսէ, օլ պապտէ պաղը խյզահաթ վիրմէքլիկիմիզ իգթիղա իթտիկինտէն, պէեանընա միւսաբաթլէ, եարընքի կիւնտէն իթիպարէն Միւտաֆանամէյի մէղքիւրու նէյր իտէհէկիֆզի իֆատէ խյլէրիզ։

ՄԻԻՏԱՖԱՆԱՆԱՄԷՄԻԶ

—

Իշպու միւտաֆանամէ՝ պիր մահքէմէյի Ալիյէ հուզուրընտա, վէ եիւզլէրճէ սամիին մուվաճճէհէսինտէ ալէնէն գրաաթ օլունուպ, մէալի միւնտէրիճէսի իսէ, ումումուն թահսինինի ճալիպ պուլունտըգտան պաշգա, ըէսմէն մահքէմէյի Ռէզքիւրէ հէյեէթի թարաֆքնտան իթա պույրուլան իլամ ահքեամը իլէ տախի թագտիր վէ թաստիգ օլունմուշ, վէ մէօհր վէ իմզա թահթընտա օլարագ թագտիմ գելընմիշ պիր վարագաեը բէսմիեէ օլտուղունա նազարէն, նէյր ու իլան օլընմասընտա հիչ պիր կիւնա մահզուր օլմամասը պէաիհաթտան օլմաղլէ պէրապէր, էնֆիէճիեան էֆէնտի, քէնտինէ մալիւմ օլան պաղը էսպապա մէպնի պու կիւնէ տէկին պունուն հարֆիէն թապ ու նէյրինէ մուվաֆֆագաթ կէօսթէրմէմիշ, հաթթա բէք չօղ զաղէթալար նէյր իթմէք իւզրէ եվվել ուախբը պիր սուրէթինի իսթէմիշլեր իսէ տէ, էֆէնտիի միւմաիէյհ իթատան իմթինա խյլէտիքտէն պաշգա, պիզզաթ մահքէմէեէ կիտերէք, սուրէթինին հիչ պիր քիմսէեէ վիրտիրիվմէմսինի հէյեէթի մահքէմէեէ իսթար վէ բէճա տախի իթմիշ օլտուղու նագապիլի ինքեար, վէ էլ ան հիչ պիր վէճհ իլէ իլան օլունմամասը իլէ իշպու սէօզիւմիզ միւսպէթ տիր։

Հալպու քի, պու քէրրէ թէքրար մէյտանը ինթիշարա չըգմագ իւզրէ հագգըմըզտա մէպզուլ պույրուլան իհսան վէ միւսաատէյի Սէնիյէնին թէմամի իլէ իճրա պույրուլմասընտան ճէսարէթ ալընարագ, իշպու լութֆու Ալիեէ մուգապէլէթէն վէ թէշէքքիրէն իլք նիւսխէմիզտէ պէեան իյլէտիկիմիզ վէճհ իւզրէ, իլք սէտամըզ ատալէթ ու մէրհամէթի մալինահէյի ճէնապը Շէհրիեարի ուղրունա աքս իյլէտիկի հալտէ, սան նէֆէսիմիզ տախի իլանիհայէ օլ ուղուրա մասրուֆ վէ միւնհասըր պուլունաճաղընա, վէ վէլինիյմէթի պիմինէթիմիզ Բաարշահը ատալէթ վէ մէրհամէթքիւթեր էֆէնտիմիզ հազրէթլէրինին տէվամը էյեամը էօմր ու իգպալ վէ թէվֆիրի չան ու իճլալլերի հագգընտա պինէրճէ տիհանըն էտիյէի խայրիեէսինի ճալիպ վէ միւսթէլզէմ օլան, վէ պիննէֆս Զաթը մէքեարիմսիմաթը ճէնապը ճիհանպանիէլերի հագգընտա, ըյա վէ միւտահանէտէն արի վէ պէրի օլարագ, լիսանը սատագաթպէեան իլէ վէ հիսսիեաթը ֆէվգէլատէյի խալիսանէ իլէ մէմու վէ մէտհ ու սէնալէրի իլէ պի հագգընը միւզէյեէն պուլունան պէօյլէ պիր էսերի, էնզարը ալէմտէն մէսթուր թուլթմանընն վագթ ու սաաթը կէլմիշ օլմաղլէ, եարընտան պէտէն թապ ու նէյրինէ վէ զաղէթամըզ վասըթասը.յլա չար ագթարը ճիհանէ ագա իթտիրթմէեէ միւպատէրէթ օլունաճաղը, գարիունը քիրամիմըզա պէեան ու իֆատէ օլունը։

Զամիր ու զիմմէթիմիզէ թէրէթթիպ իտէն վէ կէրէք նէֆսիմիզին վէ կէրէք զաղէթամըզին եէնի պաշան իհեասընը մուճիպ օլան պիր էսերին նէյր ու իլանը պապընտաքի մուգատտէս վաղիֆէվիզին իճրա վէ ի.քմալի խուսուսու, պաշգա պիր սէպէպտէն տօլայը տախի ատէթա պիր մէճպուրիեէթ հիւքմիւնէ կիրմիշ տիր։

Իշպու սէպէպ ու մէճպուրիեէթ՝ պաշգա պիր շէյ օլամաեըպ, իլլա պաղը պէտխահանընն՝ վագը օլան թախլիյէի սէպիլիմիզ՝ կիւեա լութֆը Ալի ու մէրհամէթի Սէնիյէտէն, վէ եախօտ պիր Օսմանլը մահքէմէսինին ատալէթ ու հագգանիյէթինտէն իլէրի կէլմէյիպ, իլլա, ըյա ու միւտահանէ եիւզիւնտէն նէշէթ խյլէտիկինէ տայիր էօթէտէ պէրիտէ սէօյլէտիքլերի սէօզլերին, հաթթա թիֆլիստէ թապ ու նէշր օլունան պաղը ղաղէթալարտա տերճ իթտիրիլէն պիր թագըմ հէղէեան վէ ազվիեաթըն թէմամիյլէ ճէրհ ու թէքզիպի արդուսինտէն իպարէթ տիր։

Միւտաֆանամէմիզ տիգգաթը թամամէ իլէ գրաաթ պույրուլուր իսէ, պունտա էսէրի ըյա վէ միւտահանէ մէվճուտ օլուպ օմատըը՝ վէ պիզիմ տախի պու եիւզտէ՞ն մի, եօգսա միւճերրէտ սայէի մէրհամէթվայէի ճէնապը Միւլիւքեանէտէ՞ մի գուրթուլուպ գուրթուլմատըզմըզն նէթիճէսի պիլէթրաֆ զահիր օլուր, հաթթա հէր օգուեաճագ օլան էհլի ինսաֆ ու զամիր վէ հագիգաթը հալէ աշնա պուլունան զէվաթ, իշպու միւտաֆանամէտէ աշիքեար կէօրէճէքլէր տիր քի, ինսան քէօթիւիյիտէն նաշի հէր վէճհ իլէ ազզը ըէնկլեր քէսպ իթմիշ օլան պու մէսէլէտէ կիւն կիպի աշիքեաո կէօրիւնէն ատալէթ ու մէրհամէթի Սէնիյէ հագգը իլէ թագտիր վէ զաթը հազրէթի Բատիշահի լաեըգը վէճհ իւզրէ մէտհ ու սէնա պիլէ օլունամամըշ, վէ պու պապտէ ֆազլա վէ միւպալաղա գապիլինաէն օլարագ հիչ պիր սէօզ սէօյլենմէմիշ տիր։ Նաթքգը եագրնէն թանքեանլար՝ իշպու տէտիյիմիզի, վէ տօղրուլուգ վէ հագգանիյէթ վէ հագգգաթը հալ ու մասլահաթ օրթատա տուրուպ տուրտուգճա, պաղը ահիզ վէ սէրմայէճէ ֆագիր օլան քէսանէ, եախօտ ըյա վէ միւտահանէ եօլլարընտա մէնֆաաթլարընը արաեըպ թէէմինէ չալըշան քէսանէ մախսուս պիր սուրէթլէ ըյա.քեարլըզը իրթիքեապ իթմէտիյինի, վէ իտէմէյէճէկինի թաստիգ պույրուրլար։

Հագիգաթէն, մէանէտ, բիւթպէ, նշան, Բալէն վէ Լէյէն՝ Ռեը ալէամէթի ֆախիրէյերինի գաբմագ վէ եալընըզ պու սայէլերտէ պէյն էլ խալգ ֆախր խյլէմէք արզուսինտէ օլմաեան զաթըն, ըյա վէ միւտահանէ վէ սայիր պու կիպի նամէշրու եօլլարա տէօքիւլիպ, պիր թագըմ ալչագլըգլարա գաթլանմաեա վէ Ինչ Էմրէ՝ իճրա իթմէեէ մէճպուրիեէթի օլամազ։ Ֆազիլէթին նիշանէյի եէկեանէսի՝ տօղրուլուգտան այրըլմաեարագ, սէրպէսթ վէ անը աշըգ պուլունմագ, վէ օլ վէճհ իլէ հարէքէթ իթմէք տիր։ Գօ՝ պաշգալարը իսթէտիքլերի կիպի Թա Աշրաֆ տաղլարը պաշրնա գատար չըգարագ, վէ հազրէթի Նուհ տէվրլերինէ տօղրու կէրիլեէրէք, սէֆինէյի մէզպուրէ գաբտանլըզընը վէ տէրուինինտէ սըղընապիլէն մախլուգաթըն զապթ ու իտարէսինի տերէօհտէ իլէ, Զէրնէ, Աշանէ, Ծէրանէ Գօդ, վէ կիւն կիւնէշ կէօրէն, Ռեըֆեդ կիպի ֆախր վէ պու սաեէլերտէ եալընըզ իֆթիխար իյլէսինլեր։

Հալպուքի պու կիպի թիւրէհաթը տիւշիւնիպ, գալէմէ ալմագտան վէ եազտըրմագտան իհթիրազ իթմէյէնլեր՝ էկէրչի պէօյլէ մէսէլէլերտէ, պունտան զիեատէ սէրպէսթլիք վէ տօղրուլուգ իզհար իթմէքտէ մահիր իսէլեր, իշպու մէհարէթլերինի քէնտիլերի իչին գուլլանըպ.իսթէտիքլերի կիպի սարֆ իթմսինլեր, պաշգ ալարընա եօլ վէ էրքեան էօյրէթմէք իգթիղա իթմէզտիյա վէ միւտահանէ վէ միւֆսիտիք վէ եալանճըլըգ էսէրինի իսէ, քէնտիլերինտէն պաշգա հիչ պիր եէրտէ արամասընար, վէ Մէճմուայը՝ հէր քէսին հալ ու ահվալինի, շան ու ախլէագընը էնտամը իլէ թէքրար օրթաեա գօյմաեա մէճպուր իթմէսինլեր։ Հա՛մտ օլսուն, պու կիւնքի կիւն, էֆքեարը ումումիեէ, ասըլ միւտահանէճի վէ եալանը վէ միւզէվվիրլերին քի՞մլերտէն միւրէթթէպ օլտուղունու կէօրմիշ, վէ մահիյէթլերինի լաեըգը վէճհ իւզրէ թագտիր իթմիշ պուլունտուղունտան, իյզահ ու թաֆսիլաթա հաճէթ պրագմամըշ տրը։ Պու մագուլլերը, միւֆսիտլիքլերինտէն նաշի պիր վագթ Մէճմուամը.զը ֆէվգէլատէ թիւրք թարաֆտարը տրը տիմէքլէ ագբլլարը սրրա իթհամիթմէք զարազընտա պուլունտուլար։ պու սէօքմէտի իսէ, ազզզ վէ լիսանլարընը չէվիրէրէք վէ սուրէթի հագգտան կէօրիւնէրէք, եինէ օ Մէճմուայը ալէթի ֆէսատ վէ մուհարրիքի իսեան դապիլինտէ կէօսթէրմէք իսթէտիյէր, չիմտի հիչ պիրիսինին քեար իթմէտիյինի, վէ Մէճմուանքն քէնտի խաթթը հարէքէթինտէն գէլ բայը գատար չաշմայըպ, սայէի հիւքիմէթի Սէնիյէտէ թէմամիյլէ մուվաֆֆագբյէեթինի չէյմի հասէտ իլէ միչահէտէ իյլէտիքլէրինտէ, պէ թէքրար թարիգի մէֆսէտէթրէֆիդի սապըզալէրինէ բիւճու իլէ, եինէ էօթէտէ պէրիտէ «պիլիրմիսինիզ, Մէճմուա՝ բիյա վէ միւտահանէ սաեէինտէ վէ Թիւրքլերին գուլաղընա թաթլը կէլէն պաղը թապիրաթ գուվվէթիյլէ գուրթուլտու» տիմէքտէ տիրլեր։ Պու հալը մէֆսէտէթիշթիմալ էօյլէ պիր տէվրի տայիմի վէ էօյլէ պիր ֆէսատ խալգասը տրը քի, պու կիպիլեր տիւզիյէ իչինտէ տէօնիւպ տօլաշմաեա վէ հիչ պիր վագթի տիշարը չրգմամաեա մահքիմ պուլունմուշլար տրը։ Մէօզիւմիզտէ միւպալաղա վար զանընտա պուլունանլար, Թիֆլիս զաղէթալարընտան պաղըլարընը, վէ էզճիւմէ Մշակ վէ Արձագանգ նաման վարագալար նիւսխէլերինի կէօզտէն կէչիրահքտէն սոնրա, պիր տէ միւտաֆանամէմիզի միւթալաայա բաղպէթ պույուրսունլար, վէ Էնֆիէճիեան էֆէնտինին՝ զաթը հազրէթի Բատիշահի վէ միլլէթի էպէտմիւտէթի Օսմանիեէ հագգլարընտա սէօյլէտիքլերի սէօզլերին միւտահանէ վէ բիեատան մը իպարէթ, եօգսա հագիգաթը հալտէն բէք տուն մէրթէպէտէ օլուպ օմատըզընը գըեաս վէ հիւքմ իթսինլէր։

Պու կիպիլեր, էկէրչի բիյա վէ միւտահանէ իլէ իշ կէօրիւլիպ, հէր հալտէ մուվաֆֆագբյէեթ հասըլ օլաճաղը զէհապընտա խէլէր, տիմէք օլուր քի, հէր հալ ու բեարտէ տայիմա քէնտիլերի մուվաֆֆագ օլաճագլար տրը, չիւնքի ասըլ միւտահանէ վէ բիյա.քեարլըգ վէ ալչագճա Ինչ Էմրէ եօլլարը էօթէտէն պէրի քէնտի քեար ու քիսպլերի տիր։ Հալպու քի միւթէմատիէն իշլերիմիզ կէօրիւմէեօր տիյէրէք, տիւնեաեը չիքեայէթլէր իլէ տօլտուրան եէնէ քէնտիլերի տիրլեր։ Նէ՞ թէնագուս՝ քի եալանճըլըգն պաշլըճա իսպաթը օլտուղու կիպի, անքն տայիմա ճէզայը սէզասը վէ միւսթահագ պէլասը ատտ օլունմուշ տուր։

Հալպու քի սահիհէն իշ կէօրէն վէ կէօրտիւրէն վէ ինսանը մուվաֆֆագիյէթի թամամէյէ մազհար իտէն ֆազիլէթ՝ էվվել ու ախըր հագգգէթ վէ տօղրուլուգ վէ սատագաթ տրը, քի պաղը մէրթէպէ մաղտուր վէ մահքիմ տախի օլսա, եինէ ագբպէթ իւլ էմր մահվ ու նապէտիտ օլմազ, վէ հէր հալտէ զալէպէ իտերէք, հէմ պագի գալը, վէ հէմ տախի զալէպէ իթմիշ զանն օլունան տիւշմէնլերի իւզերինէ զալէպէ չալար, վէ ճիհանէ յտտէ զարազքեարան վէ խայինանը մահճուպ գելար, էկէրչի պու կիպիլեր, հիճապ վէ ալբպըզն նէ՞ տիմէք օլտըզընը պիլիրլեր իսէ։

Իշթէ պու սէպէպլերէ պինաէն, եարընտան իթիպարէն Միւտաֆանամէմիզի բէյ տէր բէյ զաղէթամըզտա պիլա իհթիրազ նէշր ու իլան իտէճէյիմիզի պու կիւնտէն իսպար իյլէրիզ։

Ադամեան մէքթէպինին բազար կիւնքի զիյնէթինէ տայիր մէքթէպի մէզքիւր միւտիրիեէթի թարաֆընտան մաթպասմըզա կէօնտէրիլէն թաֆսիլաթըն սուրէթի տիր։

Կ. Պոլիս, 23 Ցուլիս 1883.

. . . Տէր.

Ըստ իմ խոստման կը փութամ ահա հաղորդել Ձեր Տէրութեան գատը գիւղի Ադամեան երկսեռ վարժարանի մրցանակաց և վկայականաց բաշխման հանդիսին նկարագրութիւնը, զոր կրնաք հրատարակել պատուական «Մէճմուայի» մէջ։ Կը ցաւիմ որ չկարացի ատենագրանութեանց օրինակները խրկել, վասն զի կարդալու համար այլոց տրուած լինելով տակաւին վերադարձուած չէ։

Ընդունեցէք այս առթիւ Տէր, խորին ակնածանաց հաւաստիքն։

ՄԿՐՏԻՉ Ս. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՀԱՆԴԷՍ

ՄՐՑԱՆԱԿԱՑ ԵՒ ՎԿԱՅԱԿԱՆԱՑ ԲԱՇԽՄԱՆ ԱՐԱՄԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Այն վարժարանի տարեկան հանդէսն երէկ մեծ շքով կատարեցաւ Բիզա բաշայի հովասուն պարտիզին մէջ, զոր Նորա այժմեան տէրն սինեօր Հարօնաշի ինքնաբերաբար ի պատիւ ազգին Հոգաբարձութեան տրամադրութեան տակ դրած էր։ Հանդիսավայրը վրաններով արեւու կիզիչ ճառագայթներէ պաշտպանեալ, խիստ վայելուչ կերպիւ զարդարուած էր։ Ամէն կողմ կը ծածանէր Օսմանեան դրօշակն և հանդիսավայրին ճակատն, Ն. Կ. Վեհափառութեան Յուլթան Համիտ Բ.ի և Ամեն. Ներսէս և Եսայի պատրիարքաց պատկերներովն զարդարուած էր։

Գատը դիւղի և այլ թաղերու ընտրելագոյն մասն փութացած էր պատասխանել Պատ. Հոգաբարձութեան հրաւէրին և այդ ընդարձակ պարտէզն խիստ նեղ կուգար հաղարաւոր հանդիսականաց բազմութեան։

Ամենապատիւ Տէր Ներսէս Ս. Պատրիարքն թէեւ խոստացած էր ներկայ գտնուիլ և նախագահել հանդիսին, բայց իւր անձնական տկարութեամբն արգիլուելով, յատուկ օրհնութեան գրով մը իւր կողմէն խրկած էր ազգ. Երեսփ. պատկառելի Ժողովոյ Ատենապետ Վսեմ. Տիգրան էֆէնտի Եուսուֆեան, որ ի դիմաց Ն. Սրբազնութեան կը նախագահէր հանդիսին։ Ներկայ էին նաեւ շատ մը նշանաւոր օտարազգիներ, գիւղին հաղարապետն, Քօմիսիօնի Նախագահն, եւայլն, և կաթոլիկ ազգայնոց հանրածանօթ կղերականներէն Գեր. Հայր Էնֆիյէճեան և Տէրվիշեան։ Ազգային բարձրատիճան կղերականութիւնս իւր ներկայացուցիչն չունէր նորա համար որ Ամեն. Եսայի Պատրիարքն ալ հիւանդ էր. ուրիշ ազգային հանդէս մը կը տօնուէր ի Բուլգարի Հիսար և նշանաւոր ազգային պաշտօնատարի մը քրոջ յուղարկաւորութեան հանդէսն կը կատարուէր ի Գատը գիւղ։

Հանդէսն սկսաւ ժամը 6½ին վարժարանի դաշնակի դասատու Պ. Մերճանի դաշնակահարութեամբ, որու կընկերակցեր Օր. Ֆիլիխա անուն դաշնակահարը։ Որոյ յաջորդեց Վեհ. Կայսեր ուղղեալ երգ մը զոր աշակերտք և աշակերտուհիք երգեցին և որոց կընկերակցեր Պ. Մերճան դաշնակով և Պ. Ռօմանօ հռչակաւոր արուեստագէտն ջութակով։ Ժողովուրդն յոտնկայս և խորին ակնածութեամբ մտիկ ըրաւ այս սրտառուչ երգն որ ուժգին երիցս ծափահարուեցաւ։

Որոյ յաջորդեց Հոգաբարձութեան միամեայ տեղեկագիրն զոր ընթերցաւ Հոգաբարձութեան Ատենապետ Մկրտիչ Ս. Մանուկեան։ Որոյ մէջ Հոգաբարձութիւնն կը ծանուցանէր թէ վարժարանի ընդարձակման խնդիրն յետաձգուած էր Գատը գիւղի վերջին հրդեհին պատճառաւ որ ի մոխիր դարձուցած էր վարժարանի կալուածներն։

Ի մէջ այլ տեղեկութեանց Հոգաբարձութիւնն կը ծանուցանէր թէ այս տարի ազգին կրնծայէր հինգ ուսումնաւարտներ որք են պարոնայք Տիգրան Կամսարական, Արայ Արապեան, Տ. Թիւրապեան, Կարապետ Աղասի և Միհրան Մանուկեան որ մի քանի ուսմանց մէջ աւելի զարգացնալու համար երեք ամիս վերջը պիտի ընդունէր իւր վկայականն։

Հոգաբարձութիւնս շնորհակալութիւն կը յայտնէ Ջերմագին վարժարանի տնօրէն Գր. Էֆէնտի Զաքարեանի և ուսուցչական խմբին որ 24 դասատուներէ կը բաղկանար։ Նոյնպէս շնորհակալութիւն աղջկանց վարժարանի խնամակալուհի Տիկին Մաքրուհի Միրասէէտիի որ մայրական գորովով անձանձիր հսկած էր աղջկանց վարժարանի։ Հոգաբարձութեան Ատենապետն իւր տեղեկագիրը վերջացուց երախտագիտութեան ջերմ զգացումներ արտայայտելով Ն. Կ. Վեհափառութեան, որոյ հայրախնամ հովանաւորութեան ներքեւ Հայ ազգն օր քան զօր կը յառաջադիմէ։ Որոյ տեղեկագիրն քանիցս ծափահարուեցաւ։

Յետոյ սկսաւ կարգ կարգ աշակերտ ց ուսմանց ընթերցումն, որոց մէջ ընտիր և ոսկեզօծ գրքեր իբր ընծայ կընդունէին արժանաւորագոյնները միայն։ Որոյ ընթերցմունք մերթ ընդ մերթ կընդմիջէին երգերով և դաշնակով, որոց մէջ նշանաւոր էին Պ. Ռօմանոյի և գիւղին պատուաւոր ընտանիքներէն Ֆնտարքեան Մեծ. Լեւոն էֆէնտիի ջութակով զարկած եղանակներն։

Երբ Ներսէս Պատրիարքի երգն երգեցին աշակերտք, ժողովուրդն սաստիկ յուզուած սկսաւ ծափահարել և կեցցէ՞ Ներսէս աղաղակներով օդն թնդացնել։

Որոյ միջոցին գեղեցիկ ատենաբանութիւն մը ըրաւ բեմն ելլելով Վսեմ. Տիգրան էֆ. Եուսուֆեան, որ Ս. Պատրիարքին օրհնութիւններն հանդիսականաց յայտնելէ վերջը գոհութեամբ դրուատեց Ադամեան վարժարանի այժմեան յառաջադէմ վիճակն, շնորհակալութիւն յայտնեց Պատուարժան Հոգաբարձութեան և Տնօրինութեան, յորդորեց զանոնք և զուսանողս յարատեւել այս ընթացքին մէջ որ պատիւ կը բերէ Գատը գիւղի հասարակութեան։

Ասկէ վերջը ատենաբանեց Գուշտիլիի Համիտիէ դպրոցին տնօրէն էֆէնտին որ ուսման ու գիտութեան կարեւորութեան վրայ խօսելով, հաստատեց թէ Հայ ազգն յառաջադիմութեան շաւղին մէջ հսկայաքայլ ընթանալու վրայ է, շնորհակալութիւն յայտնեց Տնօրէնութեան և աւարտեց իւր խօսքն Օգոստափառ Վեհապետին համար մաղթանքներ ընելով։

Աշակերտաց կարդացած ճառերուն մէջ որք ամէն լեզուէ էին, նշանաւոր էր Մեծ. Յարութիւն էֆէնտի Մանուկեանի որդւոյն դեռատի Գառնիկին կարդացած թուրքերէն ճառն, որ իւր ընտիր առոգարանութեամբ, համաձայն շարժումներովն և բարձր ձայնով զմայլեցուց ժողովուրդն, որ քանիցս ընդհատեց ճառախօսն իւր ծափահարութիւններով մանաւանդ երբ Ն. Կ. Վեհափառութեան և Ամենապատիւ Ս. Պատրիարք Հօր համար մաղթանքներ կընէր։

Հանդիսին խիստ յուզիչ մասն էր բնականաբար վկայականաց բաշխումն։ Շրջանաւարտ աշակերտք Հոգաբարձութեան ատենապետին ձեռքէն ընդունեցան իւրեանց վկայականներն մինչդեռ Ատենադպիրն դափնեայ պսակներով կը զարդարէր նոցա գլուխն։

Այս միջոցին վարժարանի բարեջան տնօրէն Մեծ. Գրիգոր էֆէնտի Զաքարեան ընտիր խրատական մը խօսեցաւ շրջանաւարտից։ բարձր ու վեհ գաղափարներով յորդորեց զաւակները մեր ազգին ապագայ լուսաւորութեան համար։ Ապա ներկայացուցանելով զանազան դասերու ուսման արդիւնքներ, ցուցուցանելով թէ ինչպէս ամէն դասերու մէջ ուսանողներ ինչպէս ուսանելի ոգի ունին

նոնք աշխարհի ասպարիզին մէջ, ուղղամտութեամբ և աշխատասիրութեամբ և մաքուր բարոյականով և ազգասիրութեամբ փայլել և պատիւ բերել ազգին։ Ցնծալէն՝ երախտագիտութիւն յայտնեց Հոգաբարձութեան և գիւղի հասարակութեան որ վստահութեամբ կը պատուէր զինքն։

Շրջանաւարտ աշակերտներէն Պ. Տիգրան Թիւրապեան յուզեալ ձայնիւ մեայք բարեա՛ւ ըսաւ իւր ընկերակցաց խորին երախտագիտութեամբ իւր դաստատուներու, տնօրէնին և հոգաբարձուաց։ Զէր կարգի աշակերտներէն Պ. Արամ Բարսեղեան խիստ գեղեցիկ կերպիւ պատասխանեց երթա՛յք բարեաւ ըսելով։

Նոյն շրջանաւարտ աշակերտաց մին Պ. Տիգրան Կամարական խիստ լաւ կերպիւ խօսեցաւ ուսման և գիտութեան վրայ և քանիցս արժանի եղաւ ծափահարութեանց։

Որոտընդոստ ծափահարութիւնք ողջունեցին Պէրպէրեան էֆէնտիի 'ի բեմն ելլալն։ Ցիշեալ էֆէնտին, 'ի դիմաց Ուսումնական խորհրդոյ գոհունակութիւն յայտնեց վարժարանի ընթացից մասին, վկայելով թէ ներկայ գտնուած էր քննութեանց և անչափս ուրախ եղած տրուած գոհացուցիչ պատասխաններէն և հետեւցուց թէ Արամեան վարժարանը այսօր ազգային առաջին վարժարանն է ամէն տեսակէտով և ակնարկութիւն մ'ընելով Գատը-գիւղի 14 տարի առաջ ունեցած վարժարանի զոր ինքն կը տնօրինէր, ներկայացուց թէ որչափ փոփոխութիւն կատարուած էին և թէ տարիներ անցնելով Գատը գիւղի հասարակութիւնն կարող է եղած 100 ոսկի ամսական ծախք ընել իւր վարժարանին և առաջին կրթական հաստատութիւնն ընել զայն, եւայլն եւայլն։

Արդէն հանրածանօթ է Պէրպէրեան էֆէնտիի պերճախօսութիւնն, ուստի աւելորդ կը լայ ըսել թէ իւր ատենաբանութիւնն քանիցս ընդմիջեցաւ ծափահարութեամբք և ժողովուրդ իւր փափաքանաց առջեւ խիստ կարճ կը գտնար սոյն ատենաբանին խօսքերն և եթէ ժամերով խօսէր, ոչ ոք պիտի յագենար։

Օրն տարաժամած լինելով, ժողովուրդեան մէջէն շատ մը խօսելու փափաքողք չկրցան իրենց սրտի զգացումներն յայտնել։ Նոցա ամենուն կողմէն Գեր. Հայր Էնֆիեէճեան խիստ պերճախօս լեզուաւ յայտնեց իւր շնորհակալութիւններն, օրհնեց Հոգաբարձութիւնն, տնօրէնն, և ուսուցիչն և յորդորեց չվհատիլ ազգային վերակենդանութեան գործոյն մէջ։ Հանդէսն փակեց գեղին քարոզիչ Գեր. Եղիշէ վարդապետ Այվազեան կարճ բայց ազդու ճառով մը և «պահպանիչ» մը ըսելով Աստուածային օրհնութիւն հրաւիրեց ամենուն վրայ։

Ժամը տասն անցած էր երբ ժողովուրդն սկսաւ ցրուիլ գոհ և զուարթ և այդ օրուան գեղեցիկ յիշատակն տանելով ի միասին։

Հանդէսէն վերջն վաճառականդէս մը տեղի ունեցաւ, որ կը բաղկանար աշակերտուհեաց գեղեցիկ ձեռագործներէն և զոյս կը վաճառէին գրեթէ դիւթամբ գիւղին երեւելի տիկնայք։ Սոյն վաճառականդէսէ գոյացաւ գրեթէ 50 Օսմ. ոսկի։

ՄԻԻԹԱԼԱՍԵԼ ՄԱԽՍՈՒՄԷ

Արամեան մէջթէպի շակիրտանցն Մանիկեան Յարութիւն էֆէնտինին մախտումը Պ. Գառնիկին իրատ իթմիշ օլտուղու Թիւրքճէ Նութգուտիւնքի Նիւսխէմիզտէ իրան իթմէքտէն մագսէտ, մէջթէպի մէղպուր իտարէսի թարաֆընտան լիսանը լէթաֆէթրիսանը Թիւրքինին թէտրիսի պապընտա իպրաղ պույրուլակէլէն հիմմէթի թագտիրտէն իպարէթ տիր։ Վագաս տա էֆրատը միլլէթ՝ քէնտի ճինսինէ պօրճու օլտուղու վազիֆէյի էյֆա իտէպիմէք իշին, լիսանը մատէրզատը օլան Էրմէնիճէյի գայիտէթէն պիլմէեէ մէճպուր իսէ տէ, մէթպույի մուֆախխամըմըզ օլան տէվլէթի Օսմանիէէնին լիսանը ըէսմիսի պուլունան Թիւրքճէյի տախի քէնտի սէլամէթի, վէ մէնաֆիինին թէէմին ու պագասը իշին էօրէնմէեէ շարթ մագամընտա օլարագ, հէմ մէճպուր վէ հէմ շարէսիզ տիր։ Քէզալիք Ֆրանսըզ եախօտ պիր էճնէպի լիսանընը պիլմէք, իմ ու մէարիֆ եօլունտա քէսպի թէրագգրեէ էն պիւեիւք պիր մէտար, վէ վասիթայի եէկեանէ տիր։

Մէճմուամըզ՝ քիլիսէլերիմիզտէ Թիւրքճէ տուա իթմէքլիկի թէրվիճ իտէն, եախօտ ուսուլ վէ գավայիտի միլլիի իսլալէ չալըշան վէ պիր թագըմ վահի էֆքեար ու խաեալաթա սաբան թագըմտան օլմատըզ միսթաղնիի թարիֆ օլմասըյլա պէրապէր, անըն խարիճինտէ օլարագ Օսմանը լիսանընը հէր նէ օլուրսա օլսուն ըէտտ ու թագպիհ իտէնէրտէն տէ տէյիլ տիր, վէ օլմատըզմըզ տա չունուն իշին տիր քի, պու պապտէ միլլէթճէ պիւեիւք պիր զարար կէօրմէքտէ, վէ պաղըլարընդն պու եօլտաքի էֆքեարընտա պիւեիւք պիր սէհվ ու խաթա մէվճուտ իտուկինի բանա պիրմէքտէյիզ։ Հագըզաթէն միլլէթիմիզ՝ մէմալիքի Մահրուսէտէ մէսքիւն վէ զիյրի ճէնահը սալթանաթը Սէնիյեէտէ մահֆուզ պուլունտուղու հալտէ, լաերգը իլէ տէվլէթին լիսանընը պիրմէմէքտէն նէ՞ մուհասէնաթ կէօրմէեէ, եախօտ նէ՞ կիպի մաղարրաթլարտան խալի գալմաեա իւմիտ վար տը։ Էյկէրչի, Եուսուֆեան Տիգրան էֆէնտինին Ա. Բարամեան մէքթէպի թէվզիի միւքեաֆաթը զիյնէթինտէ հագգը իլէ պէեան պուեուրտուղլարը էսաս խիլաֆինտա, ֆիքր ու մագսէտ Հայկական պնակլար եէրինէ Սպանիական դրէնակլար եաբմագ, եանի մէնաֆիի սահիհէյի միլլէթի թէրք իլէ, սրբի խաեալաթա խըզմէթ իթմէք, վէ տայիմա միւթէզարրուր վէ բախնէտար օլմագ իսէ, օնա հիչ տիեէճէկիմիզ եօգ տուր։ Հալպու քի միլլէթին թէէմինի մէնաֆիի, պագա վէ սէլամէթի, վէ քէսպի թէրագգը իլլէմէսի, վէ նէզտի տէվլէթտէ տայիմա բարլագ վէ միւշերրէֆ պուլունմասը, Թիւրքճէ, հէմ տէ իյի Թիւրքճէ պիլմէեէ միւթէվազզիք օլուպ, պու գայիտէ խիլաֆընտա պուլունմագ իսէ, զէվզէկիք վէ ատէթա միլլէթի ալտաթմագ տիմէք տիր։ Պինաէն ալէյհ Արամեան մէքթէպ իտարէսինին պու էֆքեարտա պուլունմասըզը, վէ Թիւրքճէ լիսանընն թէտրիսի պապընտա վիրտիքլերի էհէմմիեէթ՝ պիզճէ, վէ միլլէթինի տէյիլ սէօզ, իլա պիլ ֆիիլ սէվէնլերճէ շայեանը թէպրիք վէ թահսին տիր։

ԳԱԲԹԱՆ ԱՆՏՐԷԱՆԸՆ

ՄՈՒՀԱՔԷՄԷՍԻ (1)

Յուլիս 16

Այրբ Էլլեեբի Ցնեեբ մահէեմէ

Սաաթ 4տէ, հէյեէթի մահքէմէ՝ բէյիս Ադա-իլ-Գաֆֆար էֆէնտիտէն վէ տէօրթ նէֆէր աղատան միւբէթթէպ օլտուղու հալտէ, տայիրէի մուհաքէմէեէ տախիլ օլտու։

Բէյիսին էմրի իւզերինէ, մաղնուն ալէյհ վէ քէնտիսիյլէ պէրապէր տէրտէսթ իսիլմիշ օլան տիկէր իքի

---

(1)· Ինչպու դայէթլէ շայեանը տիգգաթ օլան մուհաքէմէեի պէեան իթմէղտէն էվվէլ, շուրաեր օգուեանլարըմըզա պիլտիրիրիզքի, պու շախ՝ կէչէնլերտէ Իզմիր հիւքիւմէթե մահէլլիեէսի թարաֆընտան տէրտէսթ օլունարագ, հայտուտը մէշհուր գաբթան Անտրէա օլտուղու իտտաա իտիլտիկի հղտէ, քէնտիսի, Եսանանը պիւեիւք պիր թաճիր օլտուղունու իտտաա իթմէքտէ պուլունմուշ, վէ իշ նիհանէթ մուհաքէմէեէ դարար վէրիլմիշ տիր։ Պունուն պիր գաչ բէֆիգի տահա վար տը քի, պունլար տախի մուհաքէմէ օլունաճագլար տը։

Յուլիս 17 մուհաքէմէսի

Ինչպու մուհաքէմէտէ շահիտլէրին իֆատաթը իսթիմա օլունտու։ Իֆատաթը վագրա, բէք միւսէրրահ վէ գաթի օլտուգլարընտան, պիր տէրէճէ էհէմմիեէթլէրի վար տը։

Վագը օլան իֆատէլերտէն, հիւքիւմէթ իշին կ'ն զիեատէ գըյմէթլիսի վէ մաղնուն ալէյհլէր իշին էն զիեատէ խաերրսըզը։ Մաղնիսա հապսխանէսի միւտիրի Մէհէմմէտ ադանընն։ Վէ չիֆթճի Հաճի Օսմանօղլու Սիւլէյմանընն վէ Գօնեալը օղլու Պէլինին իֆատէլերի տիր։

Բէյիս՝ էնայի իսթիճվապտա, գաբթան Անտրէաեա, պու տէֆաքի տերտէսթինտէն էվվել, մահպուս օլուպ օլմատըզընը սիւալ, վէ օ տախի խայր ճէվապը իլէ մուգապէլէ իյիյլէտի իսէ տէ, հապսխանէ միւտիրի Մէհէմմէտ, մէղքիւր իֆատէյի քեամիլէն թէքզիպ իթմէք։

Բէյիսին՝ ատէթատէն օլան սիւալլերտէն սօնրա, հապսխանէ միւտիրինտէն, Անտրէա իսմինտէ պիր մահպուս օլուպ օլմատըզը սիւալինէ գաբշըզգ միւտիր չէօյլէ ճէվապ վէրտի։

— Պունտան պիր սէնէ ագտէմ, ժանտարմալար։ Մաղնիսա հապսխանէսինէ սիրգաթ մատտէսիյլէ մաղնուն վէ Անտրէա իսմինտէ պիրինի կէթիրտիլէր։ Մէրգում, հապսխանէտէ իքի այ գատար գալտրզը հալտէ, ասլա իսթիճվապ օլունմասը, վէ մուախխարէն ամիրլերիմտէն ալտըզըմ էմր իւզերինէ մէրգումու սալը վէրտիկիմտէ, տիկէր մահպուսլար, պանա, «Պիզ՝ ուֆագ թէֆէք մատտէլերտէն տօլայը միւթէքէիմ օլտուղումուզ հալտէ, պիզի հապսխանէտէ սագլար, հայ պու քի պէօյլէ պիր ատէմի սալը վէրիրսինիզ» տէտիլէր։ Պէն տէ քէնտիլերինէ, «Պու ատամրն տավաճըսը օլմատըզընտան, շիւպհէսիզ սիգտէն զիեատէ պիտուչ տը՞ր» տէյի ճէվապ վիրտիմ։ Անլէր երինէ, «Ա՛ճայի՞պ, օ ատէմին՝ էեալէթի տիւչարը տէհշէթ գըլան հայտուտը մէշհուր, գաբթան Անտրէա օլտուղունու պի՞լմէեօրմուսունուզ» տէյի իլավէ իթտիլէր։

Բէյիս՝ շահիտէ։ — Էսկի մահպուսունուզու կէօրսէնիզ թանը՞ըմըզնըզ։

Շահիտ։ — Շիւպհէսիզ թանըըմ։

Բէյիս՝ մաղնուն ալէյհիւմ իշէրի կիրտիրիլտիքտէն սօնրա։ — Պունլարտան հանկըսը տը՞ր։

Շահիտ՝ պիլա թէրէտտիւտ վէ բարմաղըյլա գաբթան Անտրէայը կէօսթէրէրէք։ — Իշթէ շու տուր։

Պու իֆատէ՝ հէյեէթի մահքէմէեի վէ սամիհնի միւթէէսսիր գըլտը, վէ մաղնուն ալէյհ տախի ալթիւսթ օլուպ, բէնկի պիր ազ սօլտու։

Բէյիս՝ ինչպու շահիտէ պէեանը թէշէքքիւր իտիպ, Հաճի Օսմանօղլու Սիւլէյմանընն իշէրի կիրտիրիլմէսինի էմր էյլէտի, վէ մէրգումա, մահքէմէեէ չաղրըյլարը սէպէպլերինի իյզահտէն սօնրա, գաբթան Անտրէաեա թանըերպ թանըմատըզընը սիւալ իթտի։

Շահիտ։ — Բէք իյի թանըրըմ, շու տուր։ (Բարմաղըյլա մաղնուն ալէյհի կէօսթէրէրէք։)

Բէյիս։ — Պու ատամը սիզ նէ՞րէտէ, նէ՞ վագրթ վէ նա՞սը թանքարընը։

Շահիտ։ — Իքի սէնէ էվվէլ, ավնէսինտէն իշ քիշի իլէ, Պաեքնարը եաղընընտա վագը չիֆթլիկիմէ կէլերէք, «գօրգմա, պէն գաբթան Անտրէաեամ» տէտի։ Քէնտիսինէ սու վէ թաամ իքրամ իթմէք իսթէտիմ իսէ տէ, գապուլ իթմէտի։ Զրգան սէնէ իքինճի տէֆա օլարագ, կիճէ վագթը էվիմէ կիրիպ, պիր ազ օթուրտու, վէ էլպիսէսինի թէպտիլ իթտիքտէն սօնրա գըրլարա կիթտի։

Բէյիս։ — Մահրէմանէ սիզէ պիր շէյ սէօյլէտի՞ մի։

Շահիտ։ — Խա՛յր, եալընը քէնտիսինին գաբթան Անտրէա օլտուղունու, վէ քէնտի ավինէսի թարաֆընտան պանա պիր ֆէնալըզ օլմամասը իշին նէզարէթ իտէճէկինի թէքրարլատը։

Բէյիս։ — Նէ՞ լիսան իլէ կէօրիւշիւեօրտու։

Շահիտ։ — Թիւրքճէ։

Հաճի Օսմանօղլու Սիւլէյման չըգըպ, Գօնեալը օղլու Պէլի իշէրի կիրտի, վէ շու եօլտա շահատէթ իթտի. «Պիր կիւն, Մէնէմէնէ եաղընն Տէյիրմէնճիլէրտէքի չիֆթլիկիմէ կիտէրքէն, միւսէլլահ օլարագ պէշ քիշի գարշըմա չըգտը, վէ պունլարտան էն միւսինին օլան վէ բէյիսի էշգըեա զանն օլունան պիրի՝ եանըմա կէլիպ, մէմլէքէթին ատէմլերի վէ ահվալը սայիրէսի իւզերինէ պէնտէն մասիւմաթ իսթէտի։ Թավր ու հարէքէթլէրինտէն հայտուտ օլտուգլարընը անլատըմ, պու ատէմլէր, պանա հիչ պիր ֆէնալըզ իթմէտիլէր։ Հաթթա իշէրինտէն պիրի, բէյիսէրի օլան գաբթան Անտրէանընն էմնիյեթինի գաղանտըղըմտան տօլաեը պէնի թէպրիք իթտի, վէ պէնիմէ կէօրիւշէն հայտուտուն գաբտան Անտրէա օլտուղունու կէօսթէրտի քի, իշթէ շու տուր», տէյի իլավէ իթտի մէրգումՊէլի, մաղնուն ալէյհլէր գանաբէսինտէ օթուրմուշ օլան իւչ շախլար իշինտէն պաշլըճա մաղնուն ալէյհի իրաեէ իտէրէք։

Մաղնուն ալէյհլէր ավօգաթը վասիլաքի էֆէնտինին պաղը իթիրազաթ պէեանընտան սօնրա, մահքէմէ թաթիլ օլտու։ (Է)

ՄԻԻԹԷՆԵՎԻՑԵԷ

—

Եէնի ալէր բէյան։ — Պու տէֆա Ամերիգատա պիր բիեանօճու, տէհշէթլի մուհարէպէ ալէթի կիպի գույրուգլու վէ չիֆթ պիր եէնի բիեանօ իհտաս վէ իխթիրա իյլէմիշ տիր։ Իշպու ճէսիմ ալէթ, գույրուգլու իքի բիեանօտան իպարէթ օլուպ, պունուն ահէնք թախթաոը պիր տիր, եալընըզ ալէթլերի վէ քէմիքլերի չիֆթ օլուպ, պու բիեանօ իսէ, իքի քիշինին գարշը պէ գարշը օթուրաբաղ, չալապիլէճէքլերի պիր սուրէթտէ իմալ գըլընմըշ տը։

—

Քիւրնոք պէր սէյեահ։ — Ճօն Թրայնօր իսմինտէ պիր Ամերիգալը գաբթան, շու էսնատէ, քիւրէքլէ սէյր ու հարէքէթ իտէր պիր սանտալ իլէ Աթլանթիգ տենիզինի կէչմէքտէ տիր։ Միւմայիլէյհ, յուլիսին 7նճի կիւնիւ մէմալիքի միւճթէմիայի Ամերիգանընն նէվհավէն չէհրինտէն հարէքէթ իթմիշ, վէ կէչիտտէն չըգընճաեա գատար, սանտալընը, լիմանըն քիւչիւք վաբօրլարընտան պիրինին արգասընա պաղլամըշ տը։ Իշպու սանտալ, Թէր-Նէօվ սէվահիլի պալըգճըլարը թարաֆընտան գուլլանըլան սանտալարտան օլուպ, 17 գատէմ պօեու վար տը։ Մ. Թրայնօր, սէյեահաթընն երեզ կիւն գատար իմթիտատ իտէպիլէճէկինի թախմին իթմէքտէ իսէ տէ, պէրապէրինճէ այթը այլըգ երզագ ալմըշ տը։ Ռիֆագաթընտա իսէ, ժամպօ իսմինտէ օլան քէլկինտէն մաաաա բէֆիգի պուլունմամագտա տը։ Իշպու քիւսթախ սէյեահընն ազիմէթ վէ հարէքէթինի խապէր վիրէն թէլէկրաֆնամէտէ, միւմայիլէյհին Էվրօբա սէվահիլինտէ հա՞նկը ճիհէթէ եանաչաճաղը պէեան օլունմամըշ տը։

—

Բուսիսա գարը գօճա պօշամասը։ — Պու քէրրէ Բուսիատա գարը գօճա պօշամասը մէսէլէսիսինէ էֆքեարը ումումիեէյի իշղալէ պաշլամըշ տը։ Վագաա Բուսիա մէմալիքինտէ գարը գօճա պօշամագ ուսուլի ճարի իսէ տէ, պու տէֆա Բուսիա ատրիեէ նազըրը, պիրլիքտէ եաշամագ իսթէմեէն գարը գօճալարընն պօշանմասընը տահա զիեատէ թէսհիլ իթմէք իւզրէ։ Եէնի պիր գանուն լայիհասը իլէ մէշղուլ օլմագտա տը։ Կէրչի պու եէնի լայիհանընն միւնտէրիճաթը սահիհէսի հէնուզ մալիւմ տէյիլ իսէ տէ, թէէմին իսիլտիկինէ նէզարէն, մէվճուտ օլան գանունու խայլիտէն խայ-

Բէյիս։ — Նէ՞ լիսան իլէ կէօրիւշիւեօրտու։

Շահիտ։ — Թիւրքճէ։

Հաճի Օսմանօղլու Սիւլէյման չըգըպ, Գօնեալը օղլու Պէլի իշէրի կիրտի, վէ շու եօլտա շահատէթ իթտի. «Պիր կիւն, Մէնէմէնէ եաղընն Տէյիրմէնճիլէրտէքի չիֆթլիկիմէ կիտէրքէն, միւսէլլահ օլարագ պէշ քիշի գարշըմա չըգտը, վէ պունլարտան էն միւսինին օլան վէ բէյիսի էշգըեա զանն օլունան պիրի՝ եանըմա կէլիպ, մէմլէքէթին ատէմլերի վէ ահվալը սայիրէսի իւզերինէ պէնտէն մասիւմաթ իսթէտի։ Թավր ու հարէքէթլէրինտէն հայտուտ օլտուգլարընը անլատըմ, պու ատէմլէր, պանա հիչ պիր ֆէնալըզ իթմէտիլէր։ Հաթթա իշէրինտէն պիրի, բէյիսէրի օլան գաբթան Անտրէանընն էմնիյեթինի գաղանտըղըմտան տօլաեը պէնի թէպրիք իթտի, վէ պէնիմէ կէօրիւշէն հայտուտուն գաբտան Անտրէա օլտուղունու կէօսթէրտի քի, իշթէ շու տուր», տէյի իլավէ իթտի մէրգումՊէլի, մաղնուն ալէյհլէր գանաբէսինտէ օթուրմուշ օլան իւչ շախլար իշինտէն պաշլըճա մաղնուն ալէյհի իրաեէ իտէրէք։

Մաղնուն ալէյհլէր ավօգաթը վասիլաքի էֆէնտինին պաղը իթիրազաթ պէեանընտան սօնրա, մահքէմէ թաթիլ օլտու։ (Է)

ՄԻԻԹԷՆԵՎԻՑԵԷ

—

Եէնի ալէր բէյան։ — Պու տէֆա Ամերիգատա պիր բիեանօճու, տէհշէթլի մուհարէպէ ալէթի կիպի գույրուգլու վէ չիֆթ պիր եէնի բիեանօ իհտաս վէ իխթիրա իյլէմիշ տիր։ Իշպու ճէսիմ ալէթ, գույրուգլու իքի բիեանօտան իպարէթ օլուպ, պունուն ահէնք թախթաոը պիր տիր, եալընըզ ալէթլերի վէ քէմիքլերի չիֆթ օլուպ, պու բիեանօ իսէ, իքի քիշինին գարշը պէ գարշը օթուրաբաղ, չալապիլէճէքլերի պիր սուրէթտէ իմալ գըլընմըշ տը։

—

Քիւրնոք պէր սէյեահ։ — Ճօն Թրայնօր իսմինտէ պիր Ամերիգալը գաբթան, շու էսնատէ, քիւրէքլէ սէյր ու հարէքէթ իտէր պիր սանտալ իլէ Աթլանթիգ տենիզինի կէչմէքտէ տիր։ Միւմայիլէյհ, յուլիսին 7նճի կիւնիւ մէմալիքի միւճթէմիայի Ամերիգանընն նէվհավէն չէհրինտէն հարէքէթ իթմիշ, վէ կէչիտտէն չըգընճաեա գատար, սանտալընը, լիմանըն քիւչիւք վաբօրլարընտան պիրինին արգասընա պաղլամըշ տը։ Իշպու սանտալ, Թէր-Նէօվ սէվահիլի պալըգճըլարը թարաֆընտան գուլլանըլան սանտալարտան օլուպ, 17 գատէմ պօեու վար տը։ Մ. Թրայնօր, սէյեահաթընն երեզ կիւն գատար իմթիտատ իտէպիլէճէկինի թախմին իթմէքտէ իսէ տէ, պէրապէրինճէ այթը այլըգ երզագ ալմըշ տը։ Ռիֆագաթընտա իսէ, ժամպօ իսմինտէ օլան քէլկինտէն մաաաա բէֆիգի պուլունմամագտա տը։ Իշպու քիւսթախ սէյեահընն ազիմէթ վէ հարէքէթինի խապէր վիրէն թէլէկրաֆնամէտէ, միւմայիլէյհին Էվրօբա սէվահիլինտէ հա՞նկը ճիհէթէ եանաչաճաղը պէեան օլունմամըշ տը։

—

Բուսիսա գարը գօճա պօշամասը։ — Պու քէրրէ Բուսիատա գարը գօճա պօշամասը մէսէլէսիսինէ էֆքեարը ումումիեէյի իշղալէ պաշլամըշ տը։ Վագաա Բուսիա մէմալիքինտէ գարը գօճա պօշամագ ուսուլի ճարի իսէ տէ, պու տէֆա Բուսիա ատրիեէ նազըրը, պիրլիքտէ եաշամագ իսթէտիեէն գարը գօճալարընն պօշանմասընը տահա զիեատէ թէսհիլ իթմէք իւզրէ։ Եէնի պիր գանուն լայիհասը իլէ մէշղուլ օլմագտա տը։ Կէրչի պու եէնի լայիհանընն միւնտէրիճաթը սահիհէսի հէնուզ մալիւմ տէյիլ իսէ տէ, թէէմին իսիլտիկինէ նէզարէն, մէվճուտ օլան գանունու խայլիտէն խայ-

լի թատիլ իյլէմէք տիր, զիրա չիմտի-քի գանուն իգ թիզասընճա, եալընըզ ի-քի վագըատա, եանի պիրինճիսի, գարը վէ գօճատան հէր պիրինին զի-նաքեարլըգտա պուլունտուղու իչ շահիտ թարաֆընտան թասարիգ ի-տիլտիկինտէ, վէ ի-քինճիսի էկէր գա-ըրեա գօճատան պիրինին 7 սէնէ խա-նէպինտէն ղայպուպէթ իյլէտիկի թէ-պէյեիւն իմտիկինտէ, պօշամագլըգ գապիլ տիր։ Հալպուքի եինէ գա-նունտա, գարը գօճա պօշամասը ի-չին պիր թագըմ եէնի միսսատէյէր օլունաճաղը կիպի, զինաքեարլըգ ի-չին իսթէնիլէն իսպաթ տախի էվվէլ-քի գապիտէն օյմաեաճագ, վէ գա-ըը գօճանին խանէլերինտէն 7 սէնէ ղայպուպէթլերի միւտտէթի թէնզիլ գելընաճագ տըր։

ՄԻԱՅԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՔ ՀԱՑՈՑ ԱԶԳ

Ցնօրէն ժողովս կը փութայ ծա-նուցանել թէ Կիլիկեան վիճակահա-նութիւնը կատարուած է կիւրակէ օր Բուժելի-Հիսար, բարձր Հալիմ բաշայի պարտիզին մէջ 'ի ներկայու-թեան բազմաթիւ պատուաւոր ազ-գայնոց, և շահուած են հետեւեալ թիւերն.

1	229	452	616	817
3	235	453	619	825
15	243	457	623	829
18	248	458	628	839
25	250	472	629	841
35	263	474	635	844
41	276	475	651	846
42	278	476	661	859
56	289	480	668	860
67	290	484	671	863
70	297	501	676	871
78	310	502	692	872
90	315	504	703	878
94	317	506	706	880
115	320	515	716	881
128	328	520	725	893
134	329	528	729	914
135	336	534	734	916
144	351	536	736	920
150	356	555	746	923
152	383	557	749	934
155	386	558	755	952
171	403	560	757	963
174	411	564	787	969
197	412	584	794	980
198	417	591	799	991
202	420	595	804	993
216	441	604	806	997
217	444	608	808	999
225	448	614	842	1000

Այս թիւերն 'ի ձեռին ունեցող Պատ. Ազգայինք կարող են ամէն օր ժամը 2 էն մինչեւ 10 դիմել Ընկեր-սութեան գրասենեակն, Ղալաթա Կէօյէ օղլու խան, թիւ 12 և ստա-նալ իրենց շահած նիւթերն։

'Ի Դիմաց Հայոց Միաց. Ըն-կերութեանց Ցնօրէն Ժողովոյ
Վ. Ատենադպիրի Վ. Ատենապետի
Յակոբ Ա. Թաշճեան Համբարձում Քալաղեան.

24 յուլիս, 1884

Կ. Պոլիս.

ԹԷԼԷԿՐԱՖԻՑԷ

Բարիս, 4 օգոստոս

Մէճլիսի մէպուսան վէ մէճլիսի աեան-տան միւրէթթէպ օլարագ թէչքիլ օլու-նան գօնկրէ եախօտ մէճլիսի ումումիյի միլիեէ, գանունը էսասինին գըսմէն թա-տիլ ու թէսվիեէսինի տէրիւհտէ իյլէտիկի հալտէ, պու կիւն Վէրսայտա քիչատ օ-լունմուշ տուր։

Ինչպու իմթիսատէ բէք չիտտէթլի հա-տիսկլէր վագը օլմուշ վէ էքսէրիեէթին հէյեէթի վիւքէլա լէհինտէ օլաճաղը մու-հագագ պուլունմուշ տուր։

Մէղբիւր գօնկրէ, թատիլ ու թէսվիյ լայիհասընին թէտգիգինէ մէմուր օ-լաճագ գօմիսիօն քեամիլէն, հէյեէթի վիւ-քէլա լէհինտէ պուլունան ազալարտան միւրէքքէպ օլարագ, պու կիւն ինթիխապ օլունմուշ տուր։

Հօնգ-գօնկ, 3 օգոստոս

Ամիրալ Գուրպէ, Ֆորմոզ ատասընա հիւճում իտէրէք, Քէլունկ լիմանըյլա մա-տէնլէրինի զապթ իթմիշ տիր։

Ռօմա, 5 օգոստոս

Տէրսաատէթ Բաբա վէքիլի մնսէնեօր Ռօթէլլի՝ Պրիւսէլ բաբա վէքիլիկինէ, վէ մնսէնեօր Ֆէրրաթա, Տէրսաատէթ բաբա վէքիլիկինէ թայեին օլունմուշլար տըր։

Աթինա, 5 օգոստ.
սաաթ 4 տագըգա 20 ագշամ.

Սէրայը գրայիտէ չիմտի պիր հարիգ զու-հուր իթտի, ֆագաթ ըրազկեարըն չիտ-տէթինէ բաղմէն, աթէշլին էօնիւ ալընա-պիլէճէկի մէմուլ տըր։

Աթինա, 5 օգոստ.
սաաթ 5 տագըգա 20 ագշամ.

Հարիգ՝ ըրազկեարըն չիտտէթիյլէ ֆէվ-գէլատէ արթմըշ տըր, վէ սուրէթի մուն-թազամէսէ իտիլէն մուավէնէթէ բաղմէն ասքէր վէ խալգ՝ թէհի եէրտէ աթէշէ գարշը ուղրաշմագտա տըրյար։ Ասքէրտէն 4 քիշի էօլմուշ, 10ու թիւթիւնտէն պօ-ղուլմուշ վէ 8ի եարալանմըշ տըր։

Խանէտանը գրայիեէ մախսուս էշեանըն նագլինէ տէվամ օլունմագտա տըր։

Աթինա, 5 օգոստոս սաաթ 8

Աթէշ՝ իւսթ գաթը իսթիլա իթմիշ օ-լուպ, հէման սէրաեին թէքմիլի եանմըշ տըր։ Զայեաթ ու թէլէֆաթ բէք պիւ-եիւք տիւր։

Թուլումպաճըլար, պահրիեէ վէ պէր-րիեէ ասաքիրի, շայեանը հայրէթ սու-բէթտէ հարէքէթ իթմիշլէր տիր։

Աթինա, 5 օգոստոս ագշամ

Պու սապահ, սաաթ 11 սուլարընտա, սէրաեը գրայիտէ պիր հարիգ զուհուր ի-տիպ, իւչինճիւ գաթը եարընը քեամի-լէն միւհթէրէք օլտու։ Թուլումպա ալա-եընին զայրէթինէ բաղմէն, հարիգ, ագ-շամա գատար տէվամ իտիպ, անճագ օլ էնտատէ պատրըլտը։ Էնայի հարէքէթ-լէրինտէ, թուլումպաճըլարտան բէք չօգ-լարը եարալանտըլար։ Էպնիեէնին պագի-եէսի գուրթուլտու։

Մարսիլեա, 5 օգոստոս

Պու կիւն գօլէրատան 7 վուգուաթ օլ-տու։

Թուլօն, 5 օգոստոս

Պու կիւն գօլէրատան 3 քիշի էօլտիւ։

MAISON DEMILLEVILLE

ՏԸՄԻԼՎԻԼ ՄԱՂԱԶԱՍԸ

ՊԷՅՕՂԼՈՒՆՏԱ ՏՕՂՐՈՒ ԵՕԼՏԱ ՆԻՒՄԷՐՕ 303

Էօթէտէն պէրու մօտա գատրն էլպիսէլէրի, վէ գատրն վէ էրքէքլէրէ մախսուս պէեազ չամաշըր վէ սայիր նէֆիս մալլէր ճիհէթիյլէ քէսպի շէօհրէթ իթմիշ, վէ ֆէվգ էլատէ իթիպար գազանմըշ օլան մէղքիւր մաղազա, պու տէֆա տախի հէր վագըթ-քի կիպի լիգիտասիօն իթտիկինտէն, եանի մէվճուտ օլան իբէքլի, եուանլու վէ եէնի ըէնք վէ սօն մօտա օլան էնվայի գումաշ, էրքէք վէ գատրն չամաշըրլա-ըը, ֆանէլա, շէմսիեէ, էլտիվէն, մէնտիլ, չօրապ, գրավաթ վէ տահա սայիր ղաեէթ նէֆիս մալլէրինի էհվէն ֆիեաթլէ սաթաճաղընտան, իսթէք իտէն ղէվաթըն մէղքիւր մաղազաեա թէշրիֆլէրի պէլ խասսա թավսիեէ օլունուր։

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷ

ՆԱՄ

ԱՆՕՆԻՄ ԳՐՐՔԷԹ

ՍԷՐՄԱՑԷՍԻ **200.000.000** ՖՐԱՆԳ ՏԸՐ

ՄԷՐՔԷԶԼԷՐԻ

ԼԻՕՆ	ԻՍԿԷՆՏԷՐԵԷ
ԲԱՐԻՍ	ԳԱՀԻՐԷ
ՄԱՐՍԻԼԻԱ	ԲՕՐՍԱՑԻՏ
ԼՕՆՏՐԱ	ՄԱՏՐԻՏ
ԲԷԹՐԷՍՊՈՒՐԿ	ՃԻՆԷՎՐԱ

վէ սայիրէ վէ սայիրէ

ՏԷՐՍԱԱՏԷԹ ԱՃԷՆՑԻԱՍԸ

Գալաթատա Մէրթէպանի սօգաղընտա Ն. 10 Եագուտ խանը

ԱՃԷՆՑԻԱ ՇԻԻՊԷՍԻ

Սթանպօլտա Սուլթան Համամը սօգաղընտա Հաճօղլու խանը տըր։

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷ պիլճիւմէ պանդալարա այիտ մուամէլաթը տէ-րիւհտէ իտէր։

Էսհամ իւզերինէ իգրազ իտէր։

Էսհամ ըէհին ալարադ հիսապը ճարի աչար։

Ֆրանսայա վէ սայիր էճնէպի մէմլէքէթլերինէ բօլիչաքէչիտէ իտէր։

Համիլինէ էտա օլունմագ իւզրէ գրէտիթօ քեաղրտալարը վէրիր։

Պօրսա իշլերի իչին վէրիլէն էմրլերի իճրա իտէր։

Էսհամ հրգզ իտէր։

Թէսլիմ օլունան նագտը գապուլ իտէր, վէ մուգապիլինտէ շէրա-յիթի մալիումէ իլէ պօնօլար վէրիր։

ՍԹԱՆՊՕԼ ԱՃԷՆՑԻԱՍԸՆԸՆ ՇԻԻՊԷՍԻ պանդա իշլերինտէն մաա-տա, էմթաա իւզերինէ տէ գարզէն ագչէ վէրիր։ Քէզալիք մէղքիւր շիւպէ արտիեէտէ գալաճագ օլան էմթաայը կէօմրիւքտէ ալըր սագ-լար, վէ Սթանպօլտա վէ եախօտ մէմալիքը էճէպիյէտէ սաթըլա-ճագ էմթաայա տա գօմիսիօնճըլըգ իտէր։

Տէբօսը Սթանպօլտա Զիչէք բազարընտա 31 նումէրօլու մահէլլատէ վագը տըր։

ԻՏԱՐԷԽԱՆԷՅԻ

ՄԷՃՄՈՒԱՅԸ ԱԽՊԱՐ

ՊԷՅՕՂԼՈՒ ՇԻՇԼԻ ՍՕԳԱՂԸ Ն՝ 5

Իշպու իտարէխանէտէ, էլսինէյի միւխթէլիֆէ իլէ, եանի էրմէնիճէ, Ֆրանսըզճա, Թիւրքճէ վէ Բուլճա զազէթա, քիթապ, բիսալէ, ճէնազէ պիլի-յէթլէրի, քարթը վիզիթ, հէր նէվի իլանաթ քեաղրտալարը վէ սայիրէ դայէթ թէմիզ վէ միւշ-թէրիլերի խօշնուտ իտէճէք սուրէթտէ միւթէ-տիլ վէ էմսալինէ նիսպէթլէ էհվէն ֆիյաթտա թապ օլունմագտա օլտուղու մալիւմիւ ամմէպուլ-բուլմագ իւզրէ, խասսէթէն իլան օլունուր։

ԻՏԱՐԷՅԻ ՄԱԽՍՈՒՍԷ

Իշպու 1884 սէնէսի Յունիսին 23 ինճի ճումաա իրթէսի կիւնիւնտէն իթիպարէն Իտարէի Մախսուսէ վաբօրլարընին վագթը հարէքէթլերի.

ԱՏԱԼԱՐ ԹԱՐԻԳԻ

Բուլար ինճիլիրէն հարա Ադալար ճանիպինէն Քիօքրիւ-եէ

Սթ.	Տգ.	
11		Պիյիւք Ատատան Հէյպէլի Պուրկազ Գընալը Քիօքրիւ։
11	45	Բէնտիքտէն Գարթալ Պէյիւք ատա Հէյպէլի. Գընալը։— Պ. Ատատան 12 30տէ։
2	10	Գարթալ Պէյիւք ատա, Հէյպէլի, Պուրկազ Գընալը. Պէյիւք Ատատան 2 30 տա
8		Բէնտիք, Գարթալ, Պէյիւք ատա, Հէյպէլի, Պուրկազ, Գընալը։ —Պ. Ատատան սաաթ 8 45 տէ. [1]

Քիօքրիւ-եէն Ադալար ճանիպինէ

2		Գընալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ատա, Գարթալ. Բէնտիք։ [2]
8	45	Գընալը, Պուրկազ, Հէյպէլի։ Պ. Ատա Գարթալ
9	45	Գընալը Հէյպէլի, Պ. Ատա, Գարթալ. Բէնտիք։
10	45	Գընալը Պուրկազ Հէյպէլի Պ. Ատա։

Բուլար ինճիլրէ Ադալար ճանիպինէն Քիօքրիւ-եէ

11		Պէյիւք ատա Հէյպէլի.
11	15	Բէնտիքտէն Գարթալ Պ. Ատա. Հէյ-պէլի. Պուրկազ Գընալը։
7	30	Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ. Գընա-լը. Գատրգէօյ։
9		Բէնտիք. Գարթալ, Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ. Գընալը, Գատրգէօյ։ Պ. Ատատան սաաթ 9 45 տէ

Քիօքրիւ-եէն Ադալար ճանիպինէ

4	30	Գատրգէօյ. Գընալը Պուրկազ. Հէյ-պէլի. Պ. ատա, Գարթալ, Բէնտիք։
2	30	Գընալը, Պուրկազ Հէյպէլի, Պ Ատա։
9	45	Գընալը Պուրկազ Հէյպէլի Պ. Ատա Գարթալ Բէնտիք։

ՀԱՑՏԱՐ ԲԱՇԱ ԹԱՐԻԳԻ

Իւզէր ըզմէրզքէրէ գոնարլարը գոնիսարդա գոնիսարդ եէօվմաք եէֆէրլէր

ՔՕՔՐԻՒՏԷՆ

Սթ	Տգ.	
12	45	Իզմիտէ հարէքէթ իտէն գաթարա Ն.2
5		Հէրէքէյլէ կիտէն 4
7	45	Իզմիտէ կիտէն 6
10	25	Կէպզէ.յէ կիտէն 8
11	50	Բէնտիեէ կիտէն 10

ՀԱՑՏԱՐ ԲԱՇԱՏԱՆ

12	20	Բէնտիքտէն կէլէն գաթ Ն. 1
4	40	Կէպզէտէն կէլէն 3
5	55	Իզմիտտէն կէլէն 5
8	25	Պիրա թէատիւֆ
11	20	Իզմիտտէն կէլէն 7
12	10	Ֆէնէր պաղչէտէն [3].

[1] Իշպու սէֆէրլէրը ճումաա կիւնլերի Գատը քէօյիւնէ օղրաեաճագ տըր։

ԳԱՏԸ ՔԷՕԹ ԹԱՐԻԳԻ

Բուլար ինճիլրէն հարա

Քիօքրիւ-եէն		Գատը ուէյ-եէն	
Սթ.	Տգ.	Սթ	Տգ.
11	50	11	50
12	15	12	15
1		1	—
1	45	1	45
2	30	2	30
3	15	3	15
4	15	4	15
5	30	5	30
8	30	8	30
9	15	9	10
10	—	10	—
10	45	10	30
1	30	11	20
12		12	—

Բուլար ինճիլրէ

Քիօքրիւ-եէն		Գատը ուէյ-եէն	
Սթ.	Տգ.	Սթ.	Տգ
12	45	12	45
1	15	1	15
2	15	2	15
3	15	3	15
4	15	4	15
5	15	5	25
6	15	6	15
9	15	9	15
10	25	10	25
11	50	11	50
12	—	12	—

Գատը քէօյ վաբօրլարը իճապը թագտիրինտէ Հայտար բաշայա ուզրայաճագ տըր։

ՄԱԳՐԻԲԷՕԹ ԹԱՐԻԳԻ

Ցնօվէպէ Մ-ուէրէեօյ-նէրէն Քիօքրիւ-եէ էգր-օլ-նա-ճա-ք ուէֆէր

11		Մաքրիքէօյ, Սամաթիա,
1	45	Մաքրիքէօյ, Սամաթիա,
9	50	Մաքրիքէօյտէն տօղրու Քիօքրիւ։

Քիօքրիւ-եէն Մ-ուէրէեօյ-նէ

Սապահ

12	50	Տօղրու Մաքրիքէօյ։

Աքշամ

8	50	Սամաթիա, Մաքրիքէօյ։
11		Սամաթիա, Մաքրիքէօյ։

Բուլար ինճիլրէ Մ-ուէրէեօյ-նէրէն Քիօքրիւ-եէ

12	50	Մաքրիքէօյ Սամաթիա
10		Մաքրիքէօյ, Սամաթիա,

Բուլար ինճիլրէ Քիօքրիւ-եէն Մ-ուէրէեօյ-նէ

Սապահ

11	45	Սամաթիա, Մաքրիքէօյ։

Աքշամ

11	15	Սամաթիա, Մաքրիքէօյ։

[2] Իշպու սէֆէրլէրը ճումաա վէ բազար կիւնլերի Ֆէնէր պաղչէսի գաթարլարընա միւթէսա-արֆ տըր։

[3] Իշպու սէֆէր մէղքիւր Ֆէնէր պաղչէսի գաթարընա միւսաարֆ օլմագ իւզրէ եալընըզ ճումաա վէ բազար կիւնլերի իճրա օլունաճագ։

ՍԱՐՐԱՖԻՑԷ

ԷՎՐՕՊԱ ՓՈՐՍԱԼԱՐԸ

Լօնտրա 5 օգոստոս

Ինկիլիզ գօնսօլիտի	100-5/8
Էսհամը ումումի աչրլար	8-
» » գաբանտը	8-
65 իսթիգրազը	10-1/4
69 »	9-3/8
71 »	67-1/4
72 » (Պօնտիւ Թրէզօր)	17-1/2
73 »	8-1/4
Օսմանլը պանգասը	13-3/4
Ռուսիա իսթիգրազը 1873	90-7/8
Մըսըր իսթիգ. պիրլէշմիշ	62-1/4
» իսթիեազը (շըմէնտը.)	86-1/8
Տէվլէթի Ադիլէնին 77 իսթիգ.	80-
Տաիրա սանիեէ	61-1/4
Մըսըրըն Բօչիլտ իսթիգրազը	84-
Մաճարիսթան էսհամը	101-1/4
Գամպիօ Բարիզ	25-362

Բարիզ 5 օգոստոս

Ֆրանսըզ ֆօնտսուս	3%	107-72 1/2
» »	4 1/2	78-50
Էսհամը ումումիյէ աչրլրը		8- 5
» » գաբանտը		8- 7 1/2
65 իսթիգրազը		53-
69 »		46-
73 »		41-
Ռումէլի շըմէնտրֆ. լիսհվի.		44-
Օսմանլը պանգասը		599-37 1/2
Գրէտի Լիօնէ		548-75
Ռուս ֆօնտսուս 5% (1877)		
Ռուսիանըն շարգ իսթիգր.		96-
Իթալիա ֆօնտսուս		95-25
Մըսըր իսթիգ. պիրլէշմիշ		308-75
Իսբանեա խարիճի իսթիգ.		60-
Գամպիօ Լօնտրա իւզերինէ		25-16

Բարիզ (Պուլվար) 5 օգոստոս

Ֆրանսըզ ֆօնտսուս 5%	
Էսհամը ումումիյէ	

Վիէննա 5 օգոստոս

Լօնտրա իւզերինէ գամպիօ	121-70
Ռումէլի տէմիր եօլ թահվի.	20-70

ՂԱԼԱԹԱ ՓՈՐՍԱԼԸ

Էս.Ռ.(Գ.Ֆ.) յուլիս 24 ագ.գր.		8-35
» » յուլիս 25 սապահ աչ.		8-33
» » էն եիւքսէք		8-34
» » էն աշաղը		8-32 1/2
» » սաաթ 5 տէ		8-33
63 իսթիգ. (Մութօն)	6% ֆ.	54-1/2
65 » (Մութօն)	6% ֆ.	52-
69 » (Բինար)	4% ֆ.	46-1/2
72 » (Պօն տիւ Թրէզօր)		17-
73 » (Բինար)	6% ֆ.	41-
Ռումէլի շըմէնտրֆէր		43-1/4
Բաբար զուրուշ		-
Հէվալէսիզ »		15-
Ագճէ ֆայիզի	%	7-

ԱԳՈՒՕՆԼԱՐ ՖԻՑԱԹԸ

Գրէտի ժէնէրալ	6%	6-35
Ցօսիէթէ ժէնէրալ	6%	3-32
Իսթանպօլ պանգասը		5-27
Ցօսիէթէ Օթօման		3-29
Թրամվայ	5% (Գ. Ֆ.)	292-1/2
Լավրիսմ (մատէն)		83-

ԱԳՃԷԼԷՐԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Օսմանլը Լիրա 100 ըուրուշան	Ղ.Շ.	Փ.
Ինկիլիզ լիրասը	110-	6
Ֆրանսըզ ալթունու	87-	28
Բօլ	90-	8
Գրիմից ալթունու	51-	15
Պէյազ մէճիտիյէ	108-	10
Մէթալիք	99-1/2	
Պէշլիք	102-1/2	
Ռիթբըզգ	103-	
Պագըր	800-	
Գարպօն գայիմէսի գաբիք	8-	98

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Էն եիւքսէք	3000-
Էն աշաղը	2800-
Սաաթ 5 տէ	2800-